

77 Թեամբը Թափանցեր է : Այ մար-  
 77 դուն հետ շատ կապուեցաւ սիրտս .  
 77 աս առաւօտ երկար ատեն նստայ  
 77 հետը խօսեցայ , աս իրիկուն ալ ու  
 77 ամէն օր ալ պիտի գայ : . . . Տա-  
 77 սուերկու տարեկան տղայ մը ու  
 77 նի , խելքը միտքը անիկայ կըթե-  
 77 լու հետ է : Արանի Թէ աս տղադ  
 77 Աւրոպա խրկէիր , ըսի իրեն , որ  
 77 ուզած կըթուլիւնդ կարենար առ-  
 77 նել . ես կը հոգայի զինքը : Աւր էր ,  
 77 ըսաւ . միշտ մտածեր եմ աս բա-  
 77 նը , միշտ ալ կըմտածեմ . բայց քա-  
 77 նի որ աս կողմի բաները հաստատ  
 77 վիճակի մը մէջ չեն՝ ինչ օգուտ ը-  
 77 բած կըլլամ իմ որդւոյս Թէ որ իր  
 77 ատենի մարդիկներէն ու իր հայ-  
 77 ընեացը սովորականէն վեր բաներ  
 77 սորվեցընեմ . վասն զի Աւրոպայի  
 77 գիտութիւններովը , սովորութի-  
 77 ներովն ու ազատութեան սիրովը  
 77 ելլէ հոս դառնայ նէ՝ ինչ բանի  
 77 պիտի գայ :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հին և նոր տոմարներու վրայ :

( ) ԲԱՅՈՅՅԸ այնպիսի հարկաւոր  
 գիրք մըն է որ գրեթէ ամէն մարդու  
 ձեռքը կըգտնուի . ուստի շատ օգտա-  
 կար տեղեկութիւն մըն է գիտնալը  
 Թէ ժամանակին այլևայլ բաժան-  
 մունքները երբ ու ինչ կերպով հնա-  
 բուրած են , հին ու նոր տոմարին տար-  
 բերութիւն ինչէն է , զանազան աղգեր  
 ինչ տոմար կըբանեցընէին , կամ հիմայ  
 ալ կըբանեցընեն և այլն : Բան մը չկայ  
 որ այնչափ հարկաւոր ըլլայ մարդուս  
 գործողութիւններուն ճիշդ ու ան-  
 սխալ կատարուելուն համար , ինչպէս  
 տարւոյն ճիշդ չափը գիտնալ , և ժա-  
 մանակին բաժանմունքը ըստ այնմ ո-  
 ղոշել . և սակայն աս հարկաւոր ճշ-  
 դութեան գտնուելը 300 տարի հա-  
 զիւ կայ :

Հին ատեն ժամանակին բնական  
 բաժանմունքն էր՝ ցօրեկ ու գիշեր  
 բաժնելը : Այն ժամանակն որ արեւը  
 մեր հորիզոնին վրայ կ'երևնայ , այս-  
 ինքն որչափ ատեն որ արեւը կըտես-  
 նենք՝ ցօրեկ կ'ըսուի . և ան միջոցը  
 կամ օրը եղանակներուն փոխուելովը  
 կ'երկըննայ ու կընուազի . ինչպէս գի-  
 շերն ալ կ'երկըննայ ու կըկարճնայ  
 նոյն համեմատութեամբ . աս բանս  
 աւելի պարզելու համար՝ բնական օ-  
 ղին տեղը քաղաքական օր սահմա-  
 նեցին , որ գիշեր ու ցօրեկ մէկտեղ  
 առնելով՝ միշտ անփոփոխ 24 ժամ է .  
 կէս գիշերուընէ կըսկսին համըուիլ  
 ժամերն ու երկու հաւասար մաս կը  
 բաժնուին՝ տասուերկուքական ժամ :  
 Արկայն ատենէ ՚ի վեր է որ աստղա-  
 բաշխները օրը այսպէս բաժնած են .  
 վասն զի աս բաժանմունքով աւելի  
 ազէկ կըցան արևուն ու աստղերուն  
 ընթացքը զննել , և տեսան որ նոյն-  
 չափ ժամանակի մէջ Թէ արեւը և Թէ  
 աստղերը իրենց առջի կետին վրայ  
 կըտեսնուին : ( ուրին երկըննալովն  
 ու կարճընալովը՝ ժամերը որոշուե-  
 ցան , և միջօրէ կամ կէս օր ըսուեցաւ՝  
 շուքին ձեւացուցած աղեղին մէջտեղի  
 կէտը . բայց օրերուն երկըննալովն ու  
 կարճընալովը՝ շուքն ալ կ'երկըննար ու  
 կըկարճընար , և ժամերը շուքին վրայ  
 չափուելով՝ զգալի տարբերութիւն  
 կ'ունենային իրարմէ՝ եղանակներուն  
 փոփոխութեանը պատճառաւ : Այս-  
 մաց կամաց արևու ժամացոյցը , ա-  
 ւազէ ժամացոյցը և ջրի ժամացոյցը  
 գտնուեցաւ : Վրիստոսէ 300 տարի  
 առաջ մարդիկ դեռ ինչպէս որ պէտք  
 է՝ օրը ժամերու վրայ ճիշդ բաժնելը  
 չէին գիտեր . իսկ Վրիստոսէ 1100  
 տարի ետքը երբոր անուաւոր ժամա-  
 ցոյցը հնարուեցաւ , ժամանակի չափն  
 ալ ճիշդ առնելը դիւրացաւ :

Տարին եօթը եօթը օր կամ շա-  
 բաթ շաբաթ բաժնելը որոշ չգիտ-  
 ցուիր Թէ երբ սկսած է : Հաւանա-  
 կան է Հրէից կարծիքը Թէ աշխար-  
 հիս ստեղծմանէ ՚ի վեր սկսած է .

բայց շատ ազգեր ալ շաբաթը՝ լուսնին փոփոխութիւններէն առած էին, որովհետեւ իրեն լոյսը գրեթէ եօթը օրը մէյմը փոխուելով՝ կը պակսի ու կ'աճի: Արսէն թէ ուրիշները մոլորակաց թիւէն առած էին. վասն զի հին ատեն եօթը մոլորակ միայն կը քանչնային: Իսկ տարին ամիս ամիս բաժնելը շատ բնական բան էր. վասն զի ամէն անգամ նոր լուսին ծնանելուն՝ մարդիկ նոր ամիս կը սկսէին, ինչպէս շատ ազգեր ինչուան հիմա ալ ասիական տեղը լուսին կը սկսեն: Բայց տարին ամսոյ վրայ բաժնելը ամէն ազգի մէջ նոյնպէս չէր, որովհետեւ մէկ լուսինէ ինչուան մէկալը կամ ինչուան նոր լուսին 29 օր 12 ժամ 44 վայրկեան և 2 րոպէ՝ կանցնի. ասկէ ոմանք ամիսը 29 օր սահմանեցին, ոմանք ալ 30. և որովհետեւ աս տասուերկու ամիսները անցնելէն ետեւ արեւը նոյն կետին վրայ հասած չէր ըլլար՝ ինչ կետի վրայ որ էր առաջին ամսուն սկիզբը, պէտք եղաւ ճիշդ նոր տարի սկսելու համար քանի մը օր աւելցնել. բայց ինչպէս որ յայտնի է, շատ դժուար բան էր՝ որչափ որ կը պակսէր՝ ճիշդ նոյնչափ աւելցնելը. վասն զի պարզ աչքով անկարելի էր արեգական կրտած ճամբան ճիշդ իմանալ. և սակայն հարկ էր որ արեգակնային տարւոյն որչափ ժամանակ տեւելը տեղն'ի տեղը իմանային՝ թէ որ կուզէին անոր վրայ կապել տարւոյն չորս եղանակները. և անով ամէն եղանակաց տօները և ո՞ր և իցէ մեծամեծ գործողութիւնները անշփոթ կ'երթային: Աս բանս գրուի հանելու համար առջի բերան նաև խիստ իմաստուն մարդիկ ալ տարակուսեցան, բայց վերջապէս իրենց անխոնջ աշխատութեամբը որոշ չափը գտան:

Շատ աւելի դիւրութեամբ գրտ-

1 Համառօտութեան համար վայրկեանները աս նշանով ( ) կը գրուին. րոպէները ասով ( ' ' ) մանրամասերը ասով ( ' ' ' ). մէկ վայրկեանը վաթսուէն րոպէ կը ընէ, մէկ րոպէն ալ վաթսուէն մասրամաս:

նուեցաւ թէ քանի օր է մէկ տարին, այսինքն ան միջոցը որով արեւը իր ընթացքը կը կատարէ՝ երկնքիս վրայ ամբողջ շրջան մը ընելով: Տարին 365 օր է. բայց մէկ աւելի օր մըն ալ կայ որ 5 ժամ, 48', 35" և 30" կը տեւէ. և աս օրը հարկաւոր էր համարելը՝ որպէս զի տարւոյն ամենաճիշդ չափը իմացուէր: Հիները կարծէին թէ աս աւելի օրուան երկայնութիւր 6 ժամ է. ուստի որովհետեւ ամէն չորս տարին մէյմը աս վեց ժամերը մէկտեղ գալով 24 ժամ կ'ընեն, նոյն տարուան վրայ օր մը կ'աւելցնէին ու ան տարին նահանջ է կ'ըսէին, այսինքն էր քաջած. ասանկով նահանջ տարին 366 օր կ'ըլլար: Թէ որ աս բանս չընէին, ամէն 1000 տարիէն ետքը 24 օր ետ կը մնար արեգակնային տարին. այսինքն օրացուցին մէջ գիշերահաւասարը 24 օր առաջ պիտի դրուէր, որ սխալ կ'ըլլար: Բայց ան աւելի օրը ամբողջ 6 ժամ դնելով ալ, այսինքն իրական օրէն 11', 24" և 30" ալ աւելի մեծ, ուրիշ նոր տեսակ սխալի մէջ կ'իյնային, թէ պէտ շուտով չէին կրնար իմանալ: Աս տեսակ սխալները որչափ ալ մանր ըլլան՝ պէտք չէ անհոգ կենալ շտկելու, վասն զի ատեն անցնելով՝ մեծամեծ շփոթութեանց պատճառ կ'ըլլան: Աւահասակ առաջ կու գայ հին և նոր տոմարին տարբերութիւնը: Բայց մենք սկիզբէն առնելով հոս համառօտ տեղեկութիւն մը տանք տոմարին այլևայլ փոփոխութիւններուն վրայ, որ հին ատենէն ինչուան մեր օրերը եղած են:

Հին Արգիպտացիք, որոնց մէջ ուսմունքը շատ առաջ գնացեր էր, իրենց տարին 12 ամիս բաժնած էին, ամէն մէկ ամիսը 30 օր: Աս 360 օրուան վրայ 5 օր ալ կ'աւելցնէին որ ասիական կ'ըսուէին. մնացած վեց ժամը չէին համարեր. այսպէս էր նաև Հայոց տարին: Հաւանական է թէ աս հին ազգաց շաբաթներն ալ եօթնական օր էին. վասն զի իրենց աստ-

ղաբաշխները եօթը մոլորակ աստղ միայն կը համրէին, որ իրենց երկրէս ունեցած հեռաւորութեանը կարգաւ ասոնք են . Առնոս, Արամազդ, Աստղիկ, Հերմէս, Արև և Առսին :

Արկարծէին հիները թէ աս մոլորակներուն ամէն մէկը իրեն օրը մեծ ազգեցուծիւն ունի թէ մարդկանց և թէ բնութեան ամէն բաներուն վրայ . և ուրիշ նախապաշարման բաներէն զատ՝ աս ալ կ'ըսէին թէ իւրաքանչիւր մոլորակ՝ օրը ժամ մը ուրիշ մոլորակներէն վեր է պատուով :

Աշան մը չկայ թէ Յոյնք Սողոն ակթենացիէն առաջ, որ Վրիստոսէ 594 տարի առաջ էր, կանոնաւոր տարի ունեցած ըլլան : Սողոն իրեն դրած տարին 12 ամիս բաժնեց, ու ամիսներուն մէկը 29 օր՝ մէկալը 30 կը համրէր : Ատքը առանց մասնաւոր կանոնի մը յաւելուած կ'ընէին՝ պակաս եկած օրերուն տեղը լեցընելով, որով երբեմն տարին 354 օր կ'ունենար, երբեմն ալ 384 օր : Իսկ ամիսները շաբաթի տեղ տասնեակներ կը բաժնէին, և ամէն մէկ տասնեակը 10 օր էր :

Հռոմայեցւոց տարին առջի ատենները խիստ անկանոն էր, և մարտ ամսէն կը սկսէին . բայց իրենց երկրորդ թագաւորը Առմա Պոմպիլիոս, որ Վրիստոսէ 700 տարի առաջ էր, երկու նոր ամիս ալ աւելցուց, Յունուար (Յանոս չաստուծոյն անունէն առնելով) և Փետրուար (որ Հռոմայեցւոց քաղաքական հանդէսի մը անունէն առնուած է) . աս երկու ամիսները՝ ատեն անցնելով տարուան սկիզբը փոխադրուեցան . ասոնցմէ ետեւ կողմաբար մարտ ամիսը, որ Մարտ կամ Արէս աստուծոյն նուիրած էր :

Ապրիլ լատին բառէ մը առած է՝ որ բացուիլ կընշանակէ . վասն զի աս ամսուս մէջ երկիրս կը սկսի բացուիլ ու ծաղկիլ :

Մայիս, 'ի պատիւ Մայիա աստուածուհւոյն, որ Հերմէսի մայրն էր :

Յունիս, 'ի պատիւ Յունոն կամ Հերա աստուածուհւոյն :

Յուլիս, 'ի պատիւ Յուլիոս կեսարին :

( ) գոստոս, Հոկտաւիանոս ( ) գոստոս կայսեր անունէն :

Սեպտեմբեր, որ եօթներորդ կը նշանակէ՝ Մարտ ամսէն համրելով :

Հոկտեմբեր, ութերորդ :

Նոյեմբեր, իններորդ :

Դեկտեմբեր, տասներորդ :

Այ ամիսներէն չորսը 31 օր էին, եօթը 29 օր . իսկ փետրուարը 28 օր որով տարին 355 օր կ'ըլլար : Հռոմայեցիք իրենց տարին արեւուն ընթացքին հետ համաձայնեցընելու համար՝ տարուան վրայ ուրիշ օրեր կ'աւելցընէին . բայց երբեմն աս յաւելուածը խիստ շատ կ'ըլլար, երբեմն ալ խիստ քիչ . և տարին այնպէս խառնակ էր, որ մայիս ամսուն կէսերը գալէն ետեւալ՝ դեռ գարնանային գիշերահասարը հասած չէին ըլլար : Յուլիոս կայսրը աս շփոթութիւն վերցընելու համար քանի մը աստղաբաշխներուն հետ խորհուրդ ընելէն ետքը, վերջապէս հաշիւները ճշդեցին սունն օր աւելցուց տարուան վրայ, և հրամայեց որ անկէ ետեւ տարին 365 օր համրուի, յունուարի առջի օրը նոր տարի սկսի, և ամիսները փոփոխակի մէյմը 30, մէյմը 31 օր ըլլան . իսկ փետրուար ամիսը 28 օր մնայ : Այ որովհետեւ ան ատենը կը կարծէին թէ նահանջ օրը ամբողջ 6 ժամ է, որոշեց որ ամէն չորս տարին՝ մէկ օր մը աւելի ըլլայ . ուստի նահանջ տարին փետրուար ամիսը 29 օր կ'ունենայ, որով տարին կըլլայ 366 օր : Այ տոմարը, որ Յուլիոս կայսեր անունովը Յուլիան Գոմար ըսուեցաւ, երկայն ատեն գործածեցին քրիստոնեայք արեւելք և արեւմուտք, և ինչուան հիմա գրեթէ բոլոր արեւելքիք Ալքրոպացւոց մէջ ալ Ռուսները աս տոմարով կերթան . բայց ուրիշ արեւմտեանք ամէնքն ալ Վրիգորեան ըսուած տոմարը կը բանեցընեն, որ նոր

որոշար ալ կ'ըսուի, և ան փոփոխութե պատճառն աս է :

Յուլիոս կեսարին կարգաւորութեն ետև՝ այնպէս կերևնար թէ տարին ամենաճիշդ է . բայց ինչպէս վերը ըսինք , Յուլիոս կեսարին գրած տարին քանի մը վայրկեան աւելի էր , այսինքն 11' , 24" , 30" . ասոնք 128 տարիէն ետև իրարու վրայ զարնելով մէկ օր մը կ'ընեն . անանկ որ Վրիստոսէ 1577 տարի ետքը՝ 13 օր աւելի էր տարին : Բայց որովհետև այլևայլ ժամանակ տարուան մէջէն իրեք օր դուրս ձգուեր էր , ասով տարբերութիւնը տասը օր միայն մնաց : Վրիգոր ժԳ Հռոմայ քահանայապետը 1582ին ուրիշ իմաստնոց օգնութեք որոշեց ու հրաման հանեց որան տարին հոկտեմբեր ամսուն 5 գրելու տեղը՝ հոկտեմբերի 15 գրեն : Այ կարգաւորութե հետևեցան բոլոր հռոմէական դաւանանք ունեցողները . ասանկով տարին կարգի եկաւ , ու գարնանային գիշերահաւասարը մարտի 20ին սկսաւ հանդիպիլ , որ առաջ 10ին կը հանդիպէր : Բայց որովհետև աս հաշուով ալ 100 տարուան մէջ 25 օր նահանջ ընելով՝ գրեթէ 19 ժամ կ'աւելնայ , որ 400 տարիէն ետքը 76 ժամ կ'ընէ , պապը աս բանիս դիմացն ալ առնելու համար՝ որոշեց որ ամէն իրեք դարի գլուխը (որ չորս չորս համբելով նահանջ կուգայ) , հասարակ տարի սեպուի , ու միայն չորրորդը նահանջ ըլլայ . ասանկով 1700ը , 1800ը , և 1900ը հասարակ տարիներ պիտի ըլլային , ու 1600ը և 2000ը նահանջ : Այսչափ կարգերէն կանոններէն ետքը դեռ ճար չեղաւ՝ մանր անձնութիւնները չկրցան վերցրնել աս հաշիւներուն մէջէն , բայց ատենով կրնայ ըլլալ որ վերնան :

Արբոր Վրիգոր ժԳ , աս կերպով տոմարը կարգի կը դնէր , արեւմտեան եկեղեցականներուն մէջ շատ տարածայնութիւններ կային . ուստի Հռոմայ թուին ծուռ նայողները չընդունեցան աս նոր կարգաւորութիւր , և

իրենց սխալէն ետ չկեցան . հապա Յուլեան տոմարին հետևելով , նախ 10 օրը պահեցին , ետքը 1700ին ալ նահանջ ընելով 11 օր ետ մնացին : Այ հաշուի տարբերութիւնները թէ տօներու և թէ քաղաքական գործողութեանց այնչափ շփոթութեան պատճառ եղան որ հակառակողներուն մեծ մասը վերջապէս խոնարհեցան Վրիգորեան տոմարին հետևելու : Այսանկով նորադանդները 1700ին Վրիգորեան տոմարն ընդունեցան , և փետրուարի 18ին ետքը , 11 օր ձգեցին , ու մարտի 1ը անցան : Այգողիացիք 1752ին ընդունեցան նոր կարգաւորութիւնը . հանիմարքացիք և Շուեանները 1753ին , Սիայն Ռուսները Վրիգորեան տոմարը ինչուան հիմա յանձն չառին : Յոյներն ու մեր ազգն ալ գրեթէ Ռուսաց հետևելով աս բանիս մէջ՝ Յուլեան տոմարով կ'երթան , որ կիս քոճար ալ կ'ըսուի . և որովհետև աս տոմարին հետևողները 1800ին ալ նահանջ ըրին , հիմա իրենց տարին նոր տոմարէն 12 օր ետք է . աս պատճառաւ օրացոյցներու մէջ ամէն ամսուն առջի օրը Ատինացուց նոյն ամսուն 13 է :



ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Վրիգորի :

ՎԵՐԾԱՆԻԱՅԻ մէջ սովորութիւն մը կայ որ տարւոյն վերջի գիշերը՝ մէկտեղ կը ժողվին բարեկամներ ու ազգականներ , և իրենց գլխէն անցած բաները կամ հին աւանդութիւնները կը պատմեն իրարու ինչուան կէս գիշեր . մէյմ՝ ալ երբոր զարնէ ան ահաւոր ժամը՝ որով հին տարին անցեալ ժամանակին ծովը կ'ընկզմի , նոր տարին ալ պապայ ժամանակէն դուրս կ'ելլէ , ամէնքը խօսքերնին կը կտրեն , ու մէկմէկու նոր տարի շնորհաւորե-